

տարբերող հարցի, —չհասկանալ ինչո՞ւ մէ պէտք էր խվապէշ կայանար հայկական յեղափոխութեան այդ բնական հետեւանքի դերը :

Բնական գիտութիւնների մէջ մնաք կարող ենք բաւականանալ ցոյց տալով միայն պատճառները . իսկ պատճառական—մարդկային անցքերի մէջ , այսինքն անցքերի որոնք միայն հոգեբանական աշխարհում են երեւան գալիս, երեւոյթների ծնունդը ցոյց տալով , մնաք զենք չենք ապացուցանում այդ երեւոյթի անհրաժեշտութիւնը և իսկ լայցիութիւնը : Երեւոյթի մնեց մասունք է ման համար անդամացարելիք , եւ մնաք չենք իմանում ինչ է եղել նորան նպատակը : Անշուշտ հոգեբանական աշխարհում «ինչո՞ւ» հարցը նշանակում է աւելի - «ի՞նչ բանի համար» քան թէ «ի՞նչ պատճառով» :

Ուրիմն , նորանք եւ շնչակեան եւ դրօչակեան կազմակերպութիւնները երեւան են եղել՝ ոչ միայն ինչպէս «ընական հետեւանք» այլ եւ դիմաւորապէս պարզ որոշ պաշտօնով եւ նըպատակով : Անշուշտ : Այստեղից հարց է ծագում—ինչպէս է կատարել այդ օրգանը իր գերը՝ իր որոշ նպատակը իրագործելու համար , ո՛քան նպատակայարմար է եղել իր գործունէութիւնը :

Ահա , իմ կարծիքով , այն անեսակէտը , որով պէտք է զեկավարուել մեր յեղափոխութիւնը քննադատելու ժամանակ . բայց նախ եւ առաջ հարկաւոր է միշտ աչքի առաջ ունենալ հետեւեալ սկզբունքները , որոնց արհամարհելը առհասարակ ո եւ է քննադատութիւն անկարելի է զարձնում .

ա . Զանանոն մեր մասնակի եւ գործերի քննադատութիւնները միմանց հետ :

բ . Հայրենասիրութիւնը , ազնուութիւնը և ծագարանացները «լունդուում» և «Փրնեւում» , այսինքն չկարծել որ «Հնչակեան կամ «Դրօչակեան» լինելը conditio sine qua non է այդ յանկութիւններն ունենալու . եւ վերջապէս .

գ . Նպատակների եւ միջոցների քննադատութեան ընթացքում զգեկավարուել սեպհական ճգուտներով և ճաշակներով :

Այս երեք կէտերում մեր յեղափոխական ները մնաղանչում են բաւականին չափով :

Գէ՛ՌԴ ՄԵԼԻՔ.ԿԱՐԱԳէՌԵԱՆ

Բերլին



ՊԱՏՐԻԱՐԿԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ

Սեպտեմբեր 14 Թուականով Պոլսէն հեռագիր մը կը ծանուցանէ թէ՝ «Հայոց պատրիարք Սուլթանին յանձնած է մելուանետուն մը նայ ժողովրդին անանդութելի կցութեանը վրա , եւ պնդած է որ բարտուում մը կատարուի : Պատրիարքը բերանացի աւելցուցած է որ իր ազգին առջև վարկարեկ եղած է ինքը , եւ եթէ Սուլթանը մերժէ ինպրուած անները չնորհել , ինքը եւ Ազգային ժողովը որշացած են իրենց հրաժարական տալու : »

Օրմանեան այս որոշումը տալ ստիպուած է Խան ժողովին ճնշմանը ատակ (ինչպէս մեզ կը հաղորդէն Պոլսէն) , եւ ասի պարզապէս արդիւնքն է արտասահմանի Հայութեան արտայատած միահամուս բողոքին :

Սուլթանին համար զժուար պիտի չըլլայ ըմբռնել որ Օրմանեանին հրաժարականը պարտիկ կատակերպութիւն մըն է որ իրեն նպատակ ունի հայ ժողովրդին բերանը գոցել . եւ մէկ երկու անուշ-կեզու խստութելով պիտի հրամակի զայն իր աթոռին վրան նորէն հանգիսա տեղաւորուելու :

Ասի միայն մեր սպաւորութիւնը չէ : Թանը , որ թէիւել լրացրի համբաւ չունի , միեւնոյն խորհրդաւութիւնները կը ներկայացնէ շատ կարեւոր խմբագրականի մը մէջ , ուր մեր թէսանսէ բարեկամը Օրմանեանին հոգեբանութիւնը կը վերլուծէ եւ միանգու հայն այդ առթիւ հայ ժողովրդին արգի կացութիւնը կը պատկերացնէ թափանցանց ըմբռնողութեամբ մը եւ անկենջ յուղամով մը : Կը թարգմաններ այստեղ այդ յօդուածը , որ իր ազգիցութիւնը պիտի ունենայ նըլլարզ-Քէօշկի մէջ եւ ինչպէս Քումբ-Քափու :

«Թէպէտ հանրային կարծիքը կը սկսի վարժուիլ հրաժարականի մատուցման ու մերժման այս փոքրիկ կատակերգութեան որուն մէջ կը սահմանափակուին այս վայրկեանին Սուլթանին եւ Հայոց Պատրիարքին առերեւոյթ յարագերութիւնները , կարեւոր է սակայն ուշագրութիւն հրամակել նոր միջադէպին վրայ որ Քումբ-Քափուի եւ նըլլարզ-Քէօշկի միջնու այս օրերս պայթած է : Օրմանեան սրբազնութէուզէ : Կ'ըսին , այս անգամ շատ անկեզծօրէն եւ նոյն իսկ ամրող ուժովը վերագանալ այն հանգստականը , ուրկից թերեւս հիմա կը փա-

փաքի որ երբեք դուրս ելած չըլլար. ժողովը, միամյանթեամբ, որոշած է ինքն ալ միեւնոյն ընթացքի բանել :

Յայնապատճեամբ տապանապ մըն է որ կը սկսի : Եւ ատի երեւան կուգայ այնպիսի առեն մը ուր Հայոց պատրիարքը Սուլթան Ապահով-Համբատին երախտազէս բարեցակա- մութիւնը վայմելելու շատ լուրջ ու իրական իրաւունքներ ստացած է : Չե՞ որ յանձն առած էր և Հայոց գետանախորհրդին ուղղել, Հայերու և Երիտասարդ Թուրքերու պահանջմանց հանգչէս զգուշացնելու համար վեհանձն մղում- ներու արդէն քիչ ենթակայ եղող դիւնագի- տութիւն մը, Խալվիային տրուած բարի վարուց տեսակ մը վկայական և ժամին հաւասուումթէ Անատոլու մէջ կարգապահութիւնը վերահաս- տառաւած է և թէ այն տեղ գտնուող ժողո- վուրդները գոն են :

Այսպիսի ընթացք մը թերեւս նպաստած է Օր- մանենա սրբազնին հանգստեան ծարաւը սստ- կացընելու՝ ամօթի զգացման մը ետքի-համը և սիրու- խանուութք ճգկելով իրեն, բայց ասի իր վեհապետին երախտացիութիւնը պահան- ված ըլլալու էր, եթէ վեհապետները ընդհան- րապէս, և Սուլթան Համինի ի մասնաւորի, սրտի անկախութիւնը զանէ քաղաքական ա- ռաքինութեան մը կարգն անցուցած չըլլային :

«Ինչ ալ ըլլայ, այս կէս-վարչական, կէս- եկեղեցական վէճները այնպիսի անհանդուրքելի կացութեան մը յանգած են որ Հայոց կրօնա- կան և ազգային իշխանութիւնները պարտք համարած են իրենց հրաժարականները ժա- տուցանել :

«Կարելի է մասնել թէ վերսկսումը այն կեղեցմանց, որոնց զոհ են Հայաստանի զըժ- բազդ բնակիչները, այս ընթացքը բանկյու մը- ղող շարժառիթներուն մէջ իր բաժինն ունե- ցած ըլլայ, թէպէտ անուղղակի ու լալեան, Ամենէն խոսվի լուրերը կը շարունակեն համել այդ ա'յնան հարուածեալ ազգաբը- նակութեանց կացութեանը վրայ, Քիւրտերը, իրենց անպատճ մալէն քաջակերուած, Կ'ե- րեւայ թէ նորէն սկսեր են Հայերուն վրայ յարձակիլ: Նորէն ջարդեմ տեղի ունեցեր են, զետ ցանցառ, առ այժմ, Փոխանակ պաշտառ- նելու դրադդ բեկորները եղի մը որ այնան տառապեցան, որութ իշխանութիւնները, մաս- նաւորապէս Ատանայի, Տիարպէտիրի, Պիթ- լիս գաւանմերուն մէջ, որբանցները դցելէ և որբերը վասրելէ յասոյ, հիմա կ'երեւայ թէ

փակուեր մասցեր են բացարձակ ձեռնպա- հութեան մը մէջ, որմէ իրեմն դուրս կ'ելլէն՝ միրիմայն իրենց վարչութեանը տակ գտնուող ժողովրդին նոր անարգարութիւն մը գործելու համար :

Այս բաններ պէտք է որ դիտուին, ոչ միայն որպէսզի եւ բրոպան իր պատասխանաւութիւնը չափէ՝ ձգելէ առաջ որ կրկնուին—եթէ այդ զայթակութիւնը պիտի իրագործուի, —Հայ- րատանի առաջն կոտորածներուն արհաւիրք- ները, այլ նաև որպէսզի հանրային կարծիքը ամբողջովին չգրաւուի նիւթական շահերու մասնօգութեամբն ու Ասիական Թուրքիոյ եր- կաթուղիններուն վերաբերեալ առաել կամ նուազ նպաստաւոր դաշնագրութեանց բա- նակցութեամբը, Զենք գիտեր թէ Պատրիարքն ու Ազգային Ժողովը համարձակեան են երկչոտ ակնարկութիւն մը ընել տեսակ մը իրողու- թիւններու, որոնց չափազանց ծանօթ են Պոլոյ մէջ եւ մտքերը կը զբաղեցնեն :

Ամէն պարազայի մէջ, հաւանական չի թուիր որ Սուլթանը արամադիր ըլլայ ո՛չ Ընդունիլ տապանապ մը ինչպէս այն դոր յառաջ պիտի բերէր Օրմանեան սրբազնին եւ իր ժողովա- կաններուն հրաժարումը, ո՛չ ալ պէտք եղած միջոցները ձեռք առնել որպէսզի պատրիար- քին դգոստութեան շարժառիթները ջնջուին եւ Հայերուն մնացորդը քիչ մը պահովու- թիւն վայմէլ, Այս վերջին էտիւն վրայ ոչ ոք արդէն ու եւ ի յոցտ ինքզինքը կը խաբէր, —բաց ի թերեւս անոնցմէտ որոնց շատ ունին վասանութիւն մը կեզծելու զոր ամէն բան կը հերթէ, Փալով առաջն էտիւն, Ապամել-Հա- մբա իր ձգգումի սիրական միջոցներն մէկուն դիմած է: Հրաժարականը մէրժած է եւ յանձ- նախումը մը կազմած, որ կը բաղկանայ ա- մենարարձ աստիճանով երկու Թուրքէ եւ համբաւաւոր հայ փաշա Արթին Տատեանէն, նպատակ ունենալով քննել այն զանպատները զոր կը ներկայացնեն Պատրիարքն եւ ժողո- վականները, եւ համաձայնութեան մը հի- մունքը փնտուել :

«Անոնց համար որ քչիկ մը ծանօթ են Թուր- քիոյ որուերուն ընթացքին, Թաղուած զործ նոր էս աս: Գիտենք թէ այց քննութիւնները ի'նչ կ'արժին եւ ի'նչ արդիւնք կուռան: Այն ամրովիք որոնց այս պաշտօնը յանձնուած է, իրենց տիրոջը միտքը կէս-խօսովով կը հասկը- նան: Արթին Փաշա Տատեանը չէ որ պիտի պատէ այն քօղերը որոնց տակ համոյակատար

կերպով կը ծածկեն իր ժողովրդին ցաւերը եւ  
եւ որ առնաբար ձեռք պիտի առնէ ազգային  
դատը՝ փոխարինութեան, դատապարտութեան  
եւ վերանորոգման խօսքեր արտասահելով։  
Տեղեկադիր մը աւելի պիտի գտնուի—թե  
թեւս—Բարձրագոյն Դրան դիւնատան մէջ։  
Պատրիարքն ու ժողովը անգամ մը եւս պիտի  
յանձն առնէն որ քաղցրօրէն զիրենք բանա-  
գատեն պաշտօնի վրայ մեալու։ Ապահովագէս  
այսպիսի միջոցներով չէ որ ցաւազին հայա-  
տանը պիտի զաղըր նահատակուելէ եւ տարա-  
րազդ Թուրքիան քիչ մը խաղաղութիւն, կար-  
գապահութիւն ու ապահովութիւն պիտի վե-  
րագտնու։» (ԹԱՆ, 18 սեպտ. 1899)

Թամբ այս յօրուածք տեսակ մը հանդիսաւոր  
դամբանական է Օրմանեանին համար։ Մենք որ  
ամենէն կարծր որակումովը մատանախ ըրինք  
Օրմանեանին հանկումը, առանց ամբողութեան չէ  
սակայն որ հիմա այս իրողութիւնը կը հաս-  
տանենք, Օրմանեան մեր ամենէն հմտու, ա-  
մենէն կազմուած եկեղեցականներէն մէկն էր,  
զործունեայ, եռանգուն կեանք մը ունեցած  
էր ճարպիկու ցեղուուն մորքի մը ապացոյները  
տուած էր, եւ ազդը մեծ յոյսեր գրած էր իր  
վրայ. Օրմանեան պէտք չէ զարմանայ տես-  
նելով ընդհանուր զայրոյթը որ իրեն դէմ կը  
պոռթկայ, այդ զայրոյթը այնքան մեծ է որ-  
քան մեծ էին իր վրայ դրուած յոյսերը եւ  
որքան զառն եղաւ յուսախարութիւնը։ Օր-  
մանեան իր ճարպիկութիւնը զործածեց ազգը  
խաբելու, Թամի խմբազականը թերեւս յա-  
ջողի տալ իրեն նշորիս զգացումը այն զիր-  
քին զոր իր ընթացքով տնի այլ եւս ոչ մի-  
այն հայ ազգին, այլ ամրոջ եւրոպայի, ու  
Պատմութեան ասցեւ, Օրմանեան, որուն քով  
ու ուշիւութիւնն է եւ ոչ պատմասիրութիւնն  
որ կը պակսի, պամի մտածէ վերջապէս թէ  
Սուլթաններու բոլոր ոսկիներն ու լքանչան-  
ները չեն կրնար զարմանել բարոյական այս-  
պիսի խոշոր սնանկութիւնը, եւ թէ, նոյն  
խեկանագիտական լեզուով խօսելով, ճար-  
պիկութիւններուն անենէն ճարպիկը անկիրծ  
ու պարկեց ըլլալն է նորէն։ Բայց ևս Հէկ  
հեռագրէն յետոյ զոր Օրմանեան կրնար չքա-  
շել եւ զորմիմիայն Սուլթանին հաճելի ըլլալու  
համար քաշած է, —աններելի միամատութիւն  
մը պիտի ըլլար ո եւ է յոյս պահել։

### ՊԱԼԱՏԱԾԻ ԵՐԿԱՐ ՌԻՎԱՆ

Թամի սեպտեմբեր 14ի թուոյն մէջ Պոլսոյ  
թղակիցը կ'ինացնէ թէ Պազտատի երկա-  
թուղթին արտօնութիւնը ինդրոզ հինգ ընկե-  
րութիւններէն իրեքը քայլուեր են արին, եւ  
գորդին վրայ իրականապէս լուրջ երկու ծրա-  
գիր կը մեայն միայն մին, Անսառուրու իրիա-  
թուղթին ընկերութեանը՝ Դերմանեան Պան-  
ային եւ Օսմանան Պանքայի խումբին հովա-  
նասորութեան տակ, միւրք՝ Պ կ. Է. Ռենիկ-  
ձերինը, անգլիական հզօր մահտիքայի մը հո-  
վանասորութեանը տակ։ Այս տարրերը զոր  
երկու մրցակիցներն իրենց յաջողմանը համար  
կը գործածէն, շատ զօրաւոր են։ Ուստի  
խուսափելու համար բաղմումէ մը որ երկութիւն  
համար ալ վնասակար կրնայ ըլլալ, ծրագրած  
են մելուում մը գոյացնել հետեւալ համամա-  
տութիւններով, 42 0/0 Գերմանացւոց, 38 0/0  
Անգլիացւոց, 20 0/0 Ֆրանսացւոց։ Դեմ կա-  
րելի է ըսել թէ այս ծրագիրը ո՞՛ աստիճան  
մարմին առած է, բայց աս ասոյց է որ, եթէ  
յաջողի լասացն լուծումը կ'ըլլայ զոր  
կարելի է երազել։ Սուլթանը յուրէ իրօք կը  
փափաքի, ինչպատճ կը հասանեն, իր Պազտա-  
տի երկաթուղթին ունենալ, այլ եւս ո եւ է  
պատճառ չունի համառութիւնը մարքուրու-  
ութիւններ չի կրնար յուսաւ երթեք որ Թուր-  
քիոյ ի սպաս զրամագուլուներու այնքան  
վիթխարի ընկերակցութիւնը մը կրնայ գտնել  
որքան այս գերման-անգլօ-ֆրանսական եր-  
րակիվ։»

Աննակարեւոր իրողութիւնն մըն է ասի. Եւ  
այն օրը որ այս ծրագիրը իրակ մնութիւն  
զանայ, Փոքր-Ասիրյա բազգը մօտեցած կ ըլլայ  
արմանական որոշման մը։ Արևելանեան Ներու-  
պային յալթանակն է այդ Խուսիրոյ պարաւոր  
յատակածին զէմ։ Պիտի մեսնենք թէ Խուսիր  
ինչ զիրքափոր բանէ այս իրողութեան առջև։  
Երկաթուղթիւնները երկրին եւրոպացւումը պիտի  
շշտան եւ խաղաղութեան պահովութեան  
պայմանները պիտի բազմապատկենն, եւ այդտե-  
սակէուով կարելի է Հայոց կացութեան համար  
բարուրման հաւանականութիւններ տեսնելի  
կատարմանը մէջ այդ գէպիքին որ պատմական  
անձին նշանակութիւն պիտի ունենայ, եւ  
որուն իրագործմանը ամենամեծ սատարը  
այս ժողովրդին թափած արիւնը եղած  
պիտի ըլլայ։ Այս խնդրոյն վրայ Անսահիսի  
յաջորդ թուուկ պիտի հրատարակենք մանրա-  
մասն յօդուած մը։